

ԳՐԱԿԱՆՈՒՄ

ՎԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՅՐ ՍՈՒՐԲ...

* * *

Ես գրեմ՝ բառուն
Դուք զեք՝ յիսուն
Տարիներ վերջ, վերը պատմուած ծնունդ
Դիշերն ու Աստվածածին:

Հիմա

Մեր զեզին սուի ժամուն տեղ, տաղաւար է
վրա զանար տուփի պէս դաշտրիկ, անուշիք տա-
նարը Արբաց Ցակրեանց պարաւոր Գանձն։ Առ
անոր կամարներուն տակ միամիտ ցաւը, աւաւը
տաղնապի իմ մանկութեան, պատմութեան՝ փո-
խարիստներ են ուրիշ բաներով։

«Մայր Սուրբ» Հայ ալ բարերս հրդեն, տակն
իմ աւշեղին, որու պարիսպներ զես կը թնդան
հարուածին ներքեւ ճականացրին։

Երգ հնացէ մը փրթող գալար մը ամպ է իմ
աչքերուն համար Անհուն մէկ ալիք՝ որ կարէր
իմ աչքերը, ձգէր զիս առջին, զեպի հնաւաւը
արքաւութիւն մը։

Հազի՞ւ առժ առեն՝ սակայն, սկսող ալլայա-
մին առջև, ինչպինք պահարան նետելու։ Խե-
ւէս հրաւած ալօթքին սինուվը, որ ոչ զարի է ոչ
ալ զրկանք։ Զայն կը զիսի իրը հարմիր պազ-
տայ զէպի առջերուն իրէններ, իրերանցիկ ան-
հաններ սորոնք մօն էին այնքան, ու այնքան հե-
ռու։ Ասոնց վրայ մատածում իսկ սարսաւէ հիմա
իմ թոյլ մարմինին։ «Մայր Սուրբ» նման է զու-
իին որ բացաւեցա իմ ալիս, ամիս կայ, եղե-
րական հանգէտի մը մէջ (զոր պատմեր եմ ուրիշ
տեղ մը) զէպի արջաւ մը, տարօրինակ նաւորդի
յը հետ, խեց խցին վրայ իմ մարմինին, ու
զրօշ մը առազաստ ցրած, անհուններ կորելով
իրարսէ արագ ։ ։ ։

* * *

Ու ահա, Հովհ է, կ'անցնի։

Պահարան կը մօի անոր շունչին մէջ, իմ
շունչն ալ նեղուած։ Հինցած ամանէ մը թափուոց
դիմին նման ժամէն պահարան՝ անհուն է համ-
րան իմ անիրաւ ոտքերուն համար։ Զգայու-
թիւններու ալլայլումը տակաւ կ'ամբանայ, ըլ-
լայտ համար սոտերայութիւն։ Նորէն թեթէ,
առ քրինքը որ, ամիս սաւաշ, առանպին ա-
տեն մահուան ընկերոց շատրվն էր ըստես։ Նոյն
կախարդ մատնիրուն տակ, ան ինցինքը կը հիւէւէ
բիւրեղ առ բիւրեղ ու կը փաթէէ զիս։ Պա՛յտ։ Ուր
կը զառնայ իմ մէջ ու ինձմէ զուրու։ Մալթէ զոյն
զոյն իր ալիքները կը թաւալէ։ Ու ասոնց ամէն
մէկ քուշան ձև կուտայ շըջանակին, — նկար,

կանթեղ, սաղաւարու։ Ու տեղը ուր նետեր եւ
ինքինքս, կը թօնի կակուզ, քիչիկ մը գողա-
ւոր, կարծես խոյս տալու պատրաստ իմ տակէն։

Այս ամէնը այնքան եղաւ որքան Մայր Սարքը
որ առանձին յոդթանակ է ինձի համար։

Նոր տաշնապ մը։

— Ո՞վ գիտէ։

Տեղ, օր, ժամանակ չունի Ան որուն զերա-
դոյն պարագն է յաննուած շնչել Տեղն ու ժա-
մանակը, զիրքերուն Միջոցն ու Տեղութիւնը։

Դիմուն մէջ ծղրիթին նուազը, յաւթեանի
մը համար յարցարաւուծ թզդինը՝ պրկուած լարին

որ կը տառապի ինքինքը խորտակեց լինաւուն։

Ու միջոց Կ'օրօրուի անուն զանգակի մը
նման։

Հա՞զի։

Կը պակսի նաւորդը։

Կը սպասեմ։

Որքան, չեմ յիշեր։ Ինձի կուգայ թէ կար
այդ սպասումը կէս յաւիտեան մը գոնէ։

Ոչ ոք։

* * *

Վարդապետ մը։

Տարբէն նուածուած, զգուած, հալումաշ
վարդապետ մը։

Կը տեսնեմ, կը լսեմ ամէնուն նման ի ինձի
նման։

Դէմ է վարդապետը։ Մկրտութեան աւազանի
ուագուին նասեր է անիկաւ թաց, ուրիշ ճամբայ

այդ աւազանն ալ, ուրիշ կը ծնին մեր տղաքը
ուս ուսու, փուտ աշխարհն է Ան արևոնն է,
անսուն անյառը աւելն ուսուց որ գոյութիւնն չունի բը-
միչկի տեսրին մէջ բայց հւանդին մէջ իրաւ է
ու խոր։ Որ յասանն վերջ, խուլ որոսում է մեր

ականջն ի վար, Անդին ճամբան կարծես պեղե։
Էվկ Երբեմն հանդէս պղուոր կտասի, տարտամ

ասուղերու, ճերմակ ճանճորու մեր աչքի զատինին։
Անմէ բռն անորոց, մեր կուցերն ի վար, մեր կո-
ւունի ի վեր։ Կուործ քի պասնէշն։ Ու սրի տո-
նին։ Յիսունէն յետոյ։

— Ինչու զեղննեցար։

Հարցունին է մեղրամու վարդապետը որուն
աւքին ներմակը զեղնուցի է փոխուեր։

Չեմ պատարաններ, ձայնէս վախնալուս։
Պահարանին մէկ հատիկ պատունանէն տարու-
լոյսը չի կրնար բանալ, նեարդաւութ անոր մօ-
րուքը, կտակէն խսնածած բուրդի դարաբներով։
տոտուած, արմատ նետած անոր երեսներուն
ակօնսեն ի վեր։ Ֆիշիկ մը ուսած կուպերուն
ներքեն արբանէն պարպուած անոր աչքերը չն-
ուզեր նայուածք ը ըլլաւ, շատ շուտ յոգնելուուն։
Գիտեմ ատիկա անձին վրայով։ Կուգայ օրը ուր-
ք զոյնան ք աթիւնին իսկ վրայ մեր ուժերուն ու-
խնեն նայիր ուղիիր, քանի մը ըոսէ աւելի կենալ
կենալու համար սիթելի գեղերու զիմաց երք գիտեն-
մեռքը որ լարը Կ'արձակի Մեծ Վարդապոյին։

— Մայր սուրբ...։

Խոսկի գոյն ու համ ուսին բառերը վարդա-
պետին ինչո՞ւ, քիչ մը նահանջով, անիկա կը
կրին զուրսիք ալօթքը։

Ես չըսի ձեզի թէ Հարուածէն ասդին առջի
ելլեւ է տունէն։

Задача 1. Установите:

Գեմի պղտիկ կանթեցին, տակ, պատին մէջ հրաւուած նկարէ մը մարդ մը կ'անխառուի: Ահ, խօս՝ իբրա աշուշներով օրոնք Ս. Յակոպայ նը- կարներուն մէջ նայուածքի ոն մը կ'ըլլան:

U4um^oδ ½ :

• • • Ուրիշ պատի մը երեսին շապիկները
տպոց կ'ուսենան . առանց գլուխի:

Անոնց զերիի մեապիր նկարէն բժիստուց
քաշանք է ի ըս բագանէնի բարեւ: Եմն զարմանար որ
արիւն չի համի զամերուն փոսէն: Ու խաչ
ուժին, զանկը որ կը բարձրանայ բայց ՀՇԱՄԱՅ
մարմին ու կը նայի առանց աշքերու: Մէկն ոչ
մէկ զախ: Հանգարտ ու համակերպառն: Խոյնիկ
կը մատօնէ անոնց զալունիներ զատուեցան
իրենց վիզերէն, չըսթուած նողեքերուն իրեն
հատուում: Գանկն նայուածք օստրա չէ նիմի:
Օրեր անիմ եամու ուր ինձի արուեցա կենալ
իրենց իրանները փնտուող զուխներու զիմաց:

Առաջի, Պիկնիկըրց Դիմիկորո ու զարհութած նման այն հաղաք հաղաքներուն, կը մտածեմ ես որոնց ժուռակի բուռն զրին դրյուած զարիները իրենց սիրականներուն, էրիս գաւառ կը զարյուր... Աւ ակամայ, կը հարցնեմ ես ինձի

— Ի՞ւ տեսնէ՞ առոնք այդ խեղճ կնիկը,

որ, պատկերին մէջ իր երեսնամենի միածին սրգին դիտէ իր զինուն վերեւ, բազուկները պինդ փայտ իր պատանքին:

Ու անոր կապաւուիկ վտաւատը փախուեր է մերամկի մատասիք նույնի; Ու թարմացեր, բաց-
աւեր է անոր գեմքը, մեր պարտզեններ շուշա-
նին նման: Եղուս ձեռքքրեց իրարու կիւսած ձե-
թինիի ճիւղի մը ցողուննին: Ու ան նման է այս
ազջնակին զար, յիսան տարի առաջ, այսց կու-
տայիշի իրարու Քերչանաւական անունավ գերքի
մը մէջէն, ու կըսնինք, զմայլուն, խոռված,
մննց ալ չգիտնաւոր ինյուն:

— ինչ պրտուիկ մայր...

Նայելով մեզմէ մէկուն, խօսպաներուն՝ մասնարտիկ ոսկի, մափի աշ խաղին՝ արձակ համայիւր Բարագակ: Մատղչուկ: Ան տարին մեր թաղը թափառած արաբունուննեն, որոնց քուլքը, հարաւանեկան զարգեց բան մը ունեին զիրքեն վերցուած: Մեզմէ ամսնէն մէծն իսկ էր կրնար քահել զիրքը, հասկնալու համար լիսն: Այլորդէն ամսն զիրքը կ'առաջնուէր հետքի լիշտիք: Զայն ժամանելու համար մեր ծնունդներ պողպատ զառնալու էին, ժամանակի սուլին վրայ: Մեզմէ մէկը, աղջիկ մը, հարգիւար պէս արցունք կը թափիւ: Ենքն ոքսէնունը ու չենքն զիսեր, թէ ինչն կը առաջիկ աղջիկը:

Հարուածէն ասդին, տեսղութիւնը իմ մէջ
ենթակայ է այս քայլայումներուն:

Կ'ըսպասեմ որ բացուի երկինքը՝ իշխե ճառագայթին առաջաստովը Աւետումին անուշիկ

հրցատակը, ան՝ որ սուր չունի Քարբիէլին նման, այլ ծաղիկի մը մենծ, երկնի զաշտքէն քաղուած անպատճակ: Ու ըստ այդ աղջընակն ինչ որ մեծ- քրէն սորգած մեր մանուկ իրեանները կը պատ- մէին իրարու:

— Զաւակ մը պիտի ծնիս,
առանց հասկնալու և Ամէն տարի նոր-հարսներան
հետ Երկինքն մեզի պիտիմեն Կուգային, բայց
չէինք տեսած մէկ հատիկ հրեշտակ:

Կ'ըսպասիմ, մատղի կրկնելով կրծշակին բառերը Ու ուրօքինալիք ան է որ իմ մանրակի մազգերուն ատկ ինչ որ փոռառ է իրաւա, ուրիշ պատճենը է, ուրիշ աշխատը մը, իրաւա, ժաման, արքանուու, Նոյն ատեն ես մարզն եմ այդ երկու աշխատներուն, հաւասար հաւասարութեամբ, Եցս զա՞ր, երկու եղբայրներ մէջ առաջ թիւ Աւ ու մերուում գիտեմ որ որերու այդ անհուն չնշջէն են չըրի հանդիպումը այն մէկ հատիկին, որ պատճենէն գամուած մնացեր էր իմ մանուկի ուղեղին ետին: Անբորսանելի, անաշլայլից, Ո՛ՌՇ, որ քերէր խաղաղարիմն ան մեր ապարա աշխարհն ինքը գիտ: Գտայ օքը: Աւ պարտաւոր եմ մեկնի այս աշխատնէն, կարօտը պարի շատ մը բաներու, ամենէն աւելի խաղաղ այդ օրուան ուր իմ

ժողովուրդը իր հային վրայի ինքնին ցը տառ չկար-
եք, ու հային համար վախը լուսնեանը, իր զա-
կներուն արևին ինազմը, առանց սարասփի....
Պատկերու վրայ, կապու վասարափի պա-
շիկը Կը բաւեր բայց ուր է՝ հոն է: Ցեսոք ճի-
զը փոխուեր է անտառի, մեր գեղը քօղզող
ձիթինինեւուն: Ար արե՛ն, Երկինքին գուռնին յը-
տած հին գինն: Ու ձի՛ն, աղքատին ամբաները
շառա անես: Մին կը առանձին արակէ Կը

պատկերն այդ տուատ նույնը երկինքին, ու
բան մը կ'ըսն հոգիկա, բորց աննու որոնց
առն իշխու տանընկն տարի, ամէն ձեռնի ձիւ
կիսկութեցն իօշիկ չտանենալուն. շաբաթը երեք
դիմեր անօթիք անկողին մտան... ին մանկու-
թիւնն է, ձիւնին զրայէն, կասկապուտ նեղա,
երբեմն արինած իր տառիկներուն զիւէն գետիք
զար, զէպի հանկարի: Գերց կը եւստի գիթապուտ-
զի հակատ տանիներուն լուս: Այ մեր բունին մէջ
հատիկ մը չի կայ: Ես ստիպուած եմ ձիթենիի
պարտէներուն մէջ օրը լւա թափառի, հայու-
ծել թուունը, անո՞ թընեն խլեռու համար մտո-
ւած հասկի մը: Ֆէթի այց անտաներու, ձըմ-
բան մէջ տաքուկ, քանի որ ժիւնը կը մեռնի հնա-
իշնալուն պես: Ֆէթի այց անտաները ուր, ա-
ւերի եսք ին պատասխանը թիւնը, երթապարտը
թիւնը հանկից էր խորունկ զեղացկութիւնները —
ժառանքն ամայնը հձերն ու ուշը, ժաղիկ-
ներուն անտայութիւնը ու զիրարկի իջանակը
թիւնը, այդպէս ենթակայ հազար փորձանիքի
բայց միշտ անտանած, իմ ժողովուրդին պէս
չողին ալ ձայն որ ազօթք էր խօս, բանաւորին
շրմերէն երբ բերի պատասք զատանած այց
ամայնեցնուն, այս ըստ հանելով, բբից օւսին իջ-
պանակ իր տառնը: Օրնէնք ու անէք: Այ մա-
ս արինձ: Զեմ կիսար մտանալ որ այց ժառանքը
բունին՝ իրենց պարտէրէն զամուած մացին

լան շաբաթ մը, որպէսզի մեռնին, իւ ժամօթ-
ներէն քանի մը տղայ, իրենց անունին մեղքը-
քաւելու համար:

իսր, ծանր յազնութիւն:

Կը պահածմ որ սա պահարանին յատակը ել-
լէ վեր, կամարը իշնէ վար, որպէսզի ամրողշա-
նայ պատկերը ամիս առաջաւան, արարական դիւ-
չը մը կը իրանականցին մէջ, եղք ողջ գիտեր մը
կախուած մասցի երկու աշխարհներու առանձնին
դիմին, պլասած մահակալի երկաթիւնուն չու-
նելու համար պարապին ծոցը, որ բայ մը էն հաս
դիտացը միայն դիմեւ:

Թարթիթի երաշ մը կ'արքէ այս անսիլքնե-
ռուն ամրող կոտաց:

Երգը կը պառայ:

— Մա՛յր ուսւրը...

Բլար ժամը ամրող:

— Մա՛յր ուսւրը,

Կանդրանակայիշ զեղին վարզապետը, միշտ
նահանջի դիմին:

Կուզպ էն իմ շրթները:

Բայց իմ հայրի դիմել ներգին մէջ ներմ, ի-
ւաս, պայծիւս: Կը նըրանամ նոյնիկ հաստատե-
լու համար որ երբեմն երգ մը իր մասերուն մէջ
աւելի ամրող է: Բայ մը, եղանակի վարձուածքը
մը, պրկագին ներուած չշլա մը աւելի բան կ'ըսնեն:
Այս ման եկեղեցին, միհաւու, կը թթառայ ի-
մաստին առի երգին բառակրգ ուզուած բարինին,
չարիքին զրախան ու նայո գիրի իմ ժողովուրդի
փեանցին մէջ այնցան հաշուազեւոյ: Երգը երբեմն
կամք: ուռ մըն է, զեղին, ևոյ հասոզ վարզապե-
տին, ազուամազի իր կը հանուած արիստուն ուցուն
որցան ուրիշ ամորի մը մէջ մայլամած պատ-
րիքքըրը: Բայ մը կը գորպին, կը խառնուին
ձայնին պատզամն:

Ընկրկած է իմ մէջ կ'իւանզը, կախարզ ձեռք
մը կանչ սևերէն իմ բոլոր բնաները, միտքէն
ու որուն, իմ ասպարներուն ամբաւ կարաւանը
ու զիս կ'ընէ հաշու: Երգին զննուիլուն, իսո-
վաղաւուեան պատրաստութիւնը: Խըներա-
զան են իրենց կիւաւը: Պահարանին բուրու իրերը
զարմած իրենց օրինաւոր գիծերուն: Քրիստոն-
ութիւն կատեր է ինքզիւն, իր խային, հաւանա-
րա առանի լաւ անեց մը լուսնաւալուն իր կատ-
ուաւութեան, ուս մեր աշխարհին վրայ: Կիսերը՝
ծունկի: Գանհը կը նայի խաչին յատակին: Զիթե-
նիով աղջիկը մայրն է որուն զաւակն է դիմուն
վերև, խայի թևերուն լարաւած պատրաստ:

Օրն է Աւետուն:

Եկեր եմ, վատանզի գինով — բժիշկները ար-
դիւած էին ինձի գուրս ելուել — հեզ մըն ալ տես-
նելու բաներ որուն, հերանզի մահիմին շուրըը
ախնան յուղեցին: Երկինին մէջունը Այլուր-
կը ժամերուն, ինձի գործանեցան մէն մէն կը-
տուրներ իմ մանգութենէն, պատանաթենէն: Դուք
չէք գիտեր թէ ես կպահող: մըն եմ, ինչպէս կ'ըսեին
զեղին հին կիրկները: Երբ հազեւարքի մը վրայ ի-
րենց գիտու աչքով, պականացով, քիթով արձա-

կնէ վերջ, դրեթէ անվերաքննելի, կը հերքուէին
ալ երբեմն... պակաղէն որ, որ մը երկուք վեր-
ջը՝ գերեզմանին տեղ կը շտկէր այցին: բրիւծ ու-
սին: Այ զուք չէք գիտեր որ այդ օրէն ասդին,
ամիս կայ ու աւելի կայ, հաստատ աշխարհի տեղ
են կ'ապրիլ լյոյ մակարացակի վրայ: իրենց ո-
րէնցներուն մէջ խախտած, անկարելի ձևերու
ետին: Խորը հեծքերու, ծոցը ձաներու որոնք
որոշ աշքիւրը չունին իրենց մեկնաւմին, բայց
շերմ են, իրաւ ու պայծառ, զուրօն դմբիթազ
Մար Սուրբին նման: Այ, խիեակ, կ'ապրիլ շար-
ժամներու հետ որոնք ալիքներ են անձանօթ
ծովն ու զիս կ'ըսնեն հուտ, ընտանի, Անդնինի
իմաստին: Ձայսութիւն, զացաւմ, մտածում պա-
րաւուած են այդ երկնախաւթեամբ: Տեսակ մը
մշակ որ միուն մը անենարի ու ամէն ինչ ցան է
ինձի, բարակ, անուշ, լուսանզուտ, լուսապակ,
— խորիլ, նայելը, մատճէլը, ուզելը: Այ դժո-
ղոզ բանին մէջ որ իմ մարմինն է, իմ սիրուց կ'ուսէ,
գերեզման չիշաւ: Երեկ, առջի օր, անցած շար-
թուուն Այսուղի գեպի ես, մինչ կ'արուածին բոպէն:
Հիմա սրաւուած է ինձնէ այդ մարզը:

Աւելի՞ մօս երկինքին:

— Եմ գիտեր:

Կեանքի՞ն:

— Եմ մտածած թէ կայ ատանկ բան մը,
քանի որ բողէն է ամենէն իրական բանը մեր
գիտցածներէն:

Պահարանին անգայու մօսթին մէջ, մահուան
որդեգիր վարզապետին նման որ երգին մէջէն իր
աւեած կ'ասեղօծօծ: կը թարմանայ, երգին թե-
ւերուլի իմ կը անդաւուրութիւն իմ սանահին մէջ,
հաստատ ու ամուր, աշխարհը թուղթերուն:

Հոգ հասուզը, բնձնէ, այդ բոպէն, զատողն
է, ամբարէշտ, գաֆան, քերթաւածի մը զէմ:

* * *

Հիմա չեմ տառապիր կիդանաւու եղանակէն
որով շաբաթուած այդ աղօթքին բառերը, պատ-
րակ ձեզի, մասուցանցան իմ մանկութեան:
Հատանց ուրաված եմ որ աղու զրկանցները —
գչիփիլ, լաթի, հացի, արդար եղդ կարու —
ընդհանուր են ու Աստածոյ բարի արևին տակ:

Հիմա, աղօթքին բառերէն կը նետեմ մէկզի

շատ ու շատ փաթաթներ, ետքէն միտք թերուած

իմաստներ, ուժեր: — Եղանակ սի իր կարկը:

Կեպուակն զարգարանը ու նշչանի չնորները:

Հիմա այդ աղօթքին կ'ուսեմ ուրիշ բան:

Այ զատիւթիւն մէջ, զիս այս գանձնչու այդ ամենուն
կարող այդ աղօթքը պարս ըլլաւ աւելի բան մը

քան բերանի ընթացքի վկայութիւն: Անիկա, կը

հաւատամ, մէկ պահն է իմ ժողովուրդին: Այ-

կը լուսնան:

Այ զատիւթիւն մէջ, զիս այս գանձնչու այդ ամենուն
կարող այդ աղօթքին կ'ապրիլ շարժաման լուսա-
քանական լայնացած շրջներուն ամա-

տրուեասոց ուրիշ բան չէ եթէ ոչ բիւրեղացած պահ մը, ժամանակին ու մէջցէն:

Որքան պիտի ուզէի որ այդ աղօթքին և զի՞ նախկինը լըլլար մեր եկեղեցին մեծ առափնաւաւ արքունիքն, կաթողիկոս, եպիսկոպոս, սամկ ւեռամեծ քերթող, վիճակուու, ինչպէս կը զարգարան մեր կիս մատնապրոտեւտն էցերը, իրենց սա վերապիրներու պատմանաւաւ, մեր զողու հայրապետները: Այլ լըլլար պարզուկ վերծանու, ինչպաց բանին անվնար քարոզ, մարզոց նոդին ինքնամասոյց քարգապատ, պատօն՝ Արքեպիսկոպուն, Կղմէնի Պատմանարքին ու գրքելու ծանր ու զարդարուն: Էլլար մարդ, ամէն բանէ առաջ, ազատ, Աթոռուն ու իր մշաւէն: Էլլար բանաստեղծ, զեղչուաց ու բարիս: Նայէք երկնքին, ինչպէս պարագան է ընեւ մեր ամենուն, որոն տարիքի մը վերջ: Բայց նայի նաև երկին, զոր կ'ընենք եկեղեցի առջի իսկ շրջանէն սկսած: Այդ բանաստեղծը զարք, եօթը կամարներէն անցին գեղեցկութիւնը մեծ, անշէջ կենաքինքն, բայց հայտէ ատոր կարսէն այն պուտ շնորհուած որոնք արտի զորդ մը, ջուրի հայրի մը, անակի մը բուխերիկը: Ժաւերու մէջ կախ օրբան մը, գալանուկներու զա մը ունի իրենց յայրապար, մեր լենաներէն ներու: Որուն մարմինին մէջ թթռային, արագագողէին, ներարար գտնային ձայներու մեր հողերուն, մատաղութիւնը մեր ալքիրներուն, խարտեալ կրակը մեր նամաններուն, և սոկի, ամուռ, քաղցր, ստեղծագործ ուժերը մեր ցորեններու: . . . Զըլլար իխուն զէմքը, աշազասացը, բանն իսկ բանցաց, հասանաւ անապատականը, մորթէն կոնծած, աչքերը արին, մազէ իր զգեստու զըտոցնելով իրենք: . . . Աւելի՛: Էլլար անոնցի երթաւասար, թամբ, արտազանունկ, Միրովով ալ ազուր: Ասու դիմուլը վեր իր ժողովուրդէն: բայց սիրտովի՛ մօտիկ, հաւասար անոր: Կուզէի տակաւին, լըլլար քէչիկ մը զուարթի: Եղանակ կանաչներու մէջ անձնաւութիւններ, որոնք տա ալօթքին մէջ պարզագոյն վիճակներու պէտ կը զիմին մեր միացնին ու սրբին, բասին սրբան եւ շանակին զոյտ ակոսներուց: Աւելացաւի՛ Հոյրին ալ պայմանները, որ կարդ մը ալօթքներու մէջ (Ներազար, մենապարտեան մնձ Ազօբներ) ըրկին ի բարձր հօր, իրարէ հռաւան փայտարութեանց: Քերթուածին մատաքն անա իմ տաշիք տպաւորութիւններու:

Օհս զարերը, երբ այդ ամէնը, չուրը, արտը, կինը, մահը անոր նոդին մէջ մէկ էին իրը զարցուած:

«Մար անոր բախմէի լաւայն, Ու զնուածն ամենօվի լաւիտանց նորավորի համ կրցեց . . .»

Զեմ գրիտը: պէտք կա՞ անկրածեց յշտով զնեւու երկնա բրերեւ համար ընզորժանութիւնը, գեղեցկութիւնը, մարզկայնութիւնն ու աստուածայնութիւնը սա իրապէս սիրալի զարդ կը որով ծովուրդի ազջիկ մը կը կանչուի աղբիրը զանալու անպատման լոյսին, Արևներու Արքին, Տիեզերքը ստեղծող նւժին, Բայց ասին առաջ, Եթերն աւելոր էւ յիշեցնել տեսաւունց որուն համեմատ մեր արազան քերթութեան մէջ աշխարհիկ տարըց ինքնինը կը փախակերպէ, բացատրելու համար զգացումներն՝ մանաւ այս ուժովս արակնու երկնական գերեւ, անգայագին ու անշշագին: Մարգարիին պարտապահն էւրեւ քանի մը նոր խովզներ — մահը, երկինքը, զմունքը — տաւու համար մեր բանաստութեանը կ'ախորդի Որդին ու Ս. Հոգին ու սևենալ իրեն ներքնազանները: Բայց այն վրանիքն իսկ մէր իսկ արքանշանները: Այս վեհանիքը համար որոնք հանդէս եւ սիրու, զութի, քաղցրութեան, մարգարիին անխուսափի տակարաններուն և ասոնց նշանմին, մեր բանաստեղծութիւնը կ'ախորդի Որդին ու Ս. Հոգին ու սևենալ իրեն ներքնազանները: Այս աստանաւութիւնը պիտի զիմէ Անաօդու մօր, այսինքն մար տարբին: Մատածնան, ուղացքի, ապրումի հոյակապ յանգնութիւններ, որոնք տա ալօթքին մէջ պարզագոյն վիճակներու պէտ կը զիմին մեր միացնին ու սրբին, բասին սրբան եւ շանակին զոյտ ակոսներուց: Աւելացաւի՛ Հոյրին ալ պայմանները, որ կարդ մը ալօթքներու մէջ (Ներազար, մենապարտեան մնձ Ազօբներ) ըրկին ի բարձր հօր, իրարէ հռաւան փայտարութեանց: Քերթուածին մատաքն անա իմ տաշիք տպաւորութիւններու:

Ու կը հրաւիրմ մեր մասնաւոր մտադրութիւնն ատարութեանը, տարզութեանը սա մածամատին ու: Իրը փալակի, բասի մը մարմինը, նման անեռագործ կամարի, կ'արմանուր ժամանակին ի վար, մեծ Միջոցն ի վեր ծերկու բառաւններու:

«Անենայ յախեանները ու ասոնց Անուածը» ու զնանը պատապակը կնոշ մը արգանգին՝ հաւատքի իշխանք մը էն միանի, այլ հզօր, շատ աւելի թանկ փառ մը քերթուազկն ստեղծագործ երկակայութեան: Փամանակակից մնձ բանաստեղծ մը, Վ. Հիւկոն՝ եթէ կ'ուզէք, իրը մատնակտու ճանապարհութեան մը անեռան հակադրութեանց, հաւանաբար պիտի սարսաւը ու յանգնութեան զիմաց: Բոյոր յախեանները, սրբային մը կամարուի նւ խորի թէ մեր օրերուն անինքն իշխանութիւններ որոնք մնանալ կը կարծեն արհամարեկալ մանաւանդ միտքը մեր ժողովուրդին, ձրի, առանց կարգացած ըլլալու առջարկանքներու:

Պատապակին միւս էկսին մէջ

«Եւ նծուրին աշխարհի

նման զբանն Անուած...»

Ի՞նչ կ'ըսէ իր պարզուած ձերն մէջ, մեր եկեղեցին այդ անուշիկ, սրտառուչ, սենակին մէջ զիբէշ առանին զանձը:

Անոր եկանակին լայնքը, տաքութիւնը, համակը մարզկայնութիւնը, արտում բայց թեաւոր, զուարթ բարեխառանութիւնը, թեւը, շօշափի շունելու չափ թամբ ալիքը, մասմեր եմ յանան, թերեւ կուգան հնուու այդ օրերէն, երբ մեր աստուածները աւելի մօտ կ'ապրէին մեզի, ու մեր ժողովուրդը զիմ չէր կորոնցաւուած իր հողերու զայսութիւնները: «Դրանիւներ», «Անդասան», կարդ մը «Մեծացուցաւեր», «Համազանի կարգը, մեծ ասոն մէջ զգայութեանց սա վառ դուրվը իրարու կը կապուին ու կը յիշեցնին, թե-

այդ թանը պիտի ճնի ոչ թէ, ինչպէս վարձուած ենք լսու, ամսնէն առաջ, մեր մաղեքուն քաւութեան համար, այլ՝ որպէսզի ցնծայ մեր աշխարհը Այսինքն՝ բայի մը համար որ թերեւ երազն է մեր ամբողջ էութեան, մեր իմացականութեանէն մինչև մեր ջուրերը կարօտ, պապակը ուրախութիւն ըստուած զիհակին ետքէն, կարօտ չեն սեղաններու, պարերու, երգերու, ինչ զինամամ: Որքան յարմար պիտի զար այս ըըրջանակին համար զէմքը զեզացի տէրտէրի մը, իր ցաւին մէջ ամբախարիսի, բայց իր յարչն մէջ անհանակ որպէսզի տասներինդ զար շարուսակէր մնալ այս ժաղովուրդի զիիին, անուն ժողովն աշխեւ չարդիքին ու սեին ուժերուն, ու դարձեալ ծարաւա աններա թերկանին: Այդ բանասեղջը պիտի թէ արեին կարիլը արեի կաթիլէ:

Երկրորդ տասնէն եւ քածարաւած ինդ ապագանին: Ան որ պիտի դայ այս որ արդանդէն, շաս անեկ սնին ընելիք: Ըստ հաւատաց ատոր մանաւանդ մննէ որ շիտակ իստ մը չտեսանք մեր հոգերուն վրայ, թշնամիէն չփոխկառուած: Բայց պիտի բեր, պիտի թէ:

«Խաղաղութիւն իրիման եւ իրիքի»:

Գիտենք որ երկիրը կը պահէ խաղաղութեան: Բայց երկին քննո՞ր: Խնչե՞ր կը տեսնէր արդեօք քանասանեղը երբ, երկրաւոր խաղաղութեան երազ-պահեկին անիկա կը ուստանենք զիկ անայց ալքերը Միջացն: Այս բարձրացի էր անիկայ յաւերթան անզուն, անըրգելի տաղնապէն որ կ'նէթագործի թէ կիսնին է, այդ անհան հեռաւրութեանց ծոցը: — Արդի բնախօսութեան թելազգած աներեակայիք բախուսները՝ տիեզերական զրութեանց (ամէն ար իր զրութեամբ՝ տիեզերք մըն է) բայցը ալ մէկ ու նոյն հրկէին ձեւակերպուած, ամէն բոզէ ինքչինը քարծանող ու վերակազմող ռուամը՝ յաւիտենական մահաւան, յաւիտենական վերադարձին, արարչութեան: Բայսակի ու նիշնի:

— Ո՛վ զիտէ:

• * *

Հարաւալի աղօթքը:

Ան մարդկային է մանաւանդ:

Անոր յաջորդ երկու տօւերը ուժ ու արդարութիւն կ'ուզեն: Միջեցի թէ ինչպիսի աղեիմարը պայմաններու, մէջ անիկա բարեխօսութիւնը կը խերքէ Աստուածոյ մօր, պատիքազմներուն զաղաքին, երկով վրայ որից և արդարութեան տունիկուն թերմաւուրման:

Բայց ահա ինչողերորդ քառեակը

չեկայիս վասն մեր զառ ի մէն

* * * Զմանմացնան Ասսուած,

Անեցուցան յելուի մեռամ:

Ծգանցը բդումն աղբաւաց,

Զառան պոտաքտուրին բաւոց եւ օնկոց,

Առ ի զրաւանի լինել ամենայն հարկաւու պիտից մերց...

Առ բառերուն ընդմէջն մտքի գծուածը շուշ մը չէ, այլ քիչ մը չաց, արծուեաւունքն, սեալուի

շինական արեղան, որ իր մատներով հոգին է յանձնած իր սերմըցուն, զեռ անչան առաջին անձրեներին, պապանձ լման մնուց երբ իր անտուց, անգատանց, գէմի գաղաթները, իր մենատանն ալ թերեւ մինչև կէսուրը կը ծածկած նայուած բայց գարունը, ու հասած է զիջունելու կայց Գարունը, անպատմեն ին նորատաղեաւումը, ուր, գերեթէ մէկն ի մէկ, այդ հոկայ լեռնայրահնը կը վերածուի աղբիւրներու անուն փեթակնոցի, ամէն կզմէ ու ամէն քարէ իրենց արծաթի ու ժանեակն պարզացած, արնեներուն անձնէն անուշնեւն, ուր ծաղկիներուն ալիքները իրարէն աղւոր գոյներու հանգէն մը կը վարին այդ զաշտիկներուն վրայ: Առ ծառ ու տանիկ, ցանքն ու զալարը, հարսները, հարուստ, իրանքը ու վարիթամ, վանքին զարն ի վար կը բանն իրենց արքիները: Աւետանն ծօնը դաքանակի տօնն է: Էնչ հերացին յաւզումնի, ուղարկուի պատուի վզամարթան անդամները, աս զատկերը զիտուզուի վզամարթան պիտի տարածէ անոր փառքը, զեղեցկութիւնը, յուսաղորդ ընտանութիւնն հայր աշխարհին բուր մասերուն: Առ չմունալ որ հիւշացին համար հոգին չափի իրաւ է առջի կամար երկինքը ուր, Կը պատրաստուին իրեն այնքան անձրածշտաշտ անձրեները: Առ շինականը չէր կնար լուկ մէր մնծագոյն մասենագիրներուն ինչպէս քերթօշնութերուն նորոյն յարը: Կ'ըզ քաղցրութիւնն ալ կուշտ, ուրիշներուն համար իր ամրաները լեցուն ուղղող կողեկան ոս վիճակին: Ին տույայութեանս, մեր վանքերը, թշուառ չու քերը սա զեղեցկութեանց, տակաւուն: Կը պահէին վիշան մը սա հոգերասներինէն: Կրայակի վանքի մը մը կործանած պարզաներէն ներս չամնալ անօթի ըլլալուզ: Մերունի մը իր մօրուքը չսյելէն պիտի ցայց տացիլու:

Գերու կայ հետեւու քերթուածին բուր քառականիներուն, անոնց իրացանցիւներուն, անոնց իրացանցիւներին մէջ ալ հաստատեն համար ոս խորութեամբ, ընզարակ մարդկայինութեամբ յաւզումները, ուրիշ կաւածներէ, բայց այնքան ալ հարազատ մնը ժողովուրդն ըստ բաւերուն, քանի մը ծացէն իրակեկպէլու, հառ իրենց զացուածք միշտ պահանջնեւու, ու տեկու: Բանաստեղիք, մեր պատմութեան ամէնէն խօրեւնի խորհուրզը մէկ անգամէն սեենող մեր օրերու մարդ մըն է երբ Կը պաղատի Աստուածոյ մօտ

• Ալաշաւ վասն մեր զառ ի մէն
Զմանմացնան Ասսուած,

Զի միրաքանց զեկեղեցի իւր աւոր՝

Երնեալ ի վերայ իրման Առաները

Եւ մարգարէ,

Պանել անաւա, մինչի յօր եւելու զարու-

թան իրացիւն իւր անաւան առաջար:

Անշանցւու: Մեր ո՛ր կրօնաւորը վախին մէջը

է ապած իր եկեղեցին սպառնացու վասակ-

ներուն: Տնանեան թէ ինչպէս անիկա կը պաշա-

տէր պատերազմներուն զարաբը: Բայց չըսի թէ

վարզապետը «հակառակամարքը» դէմ զնելու հա-

մար ալ զիմեր էր այդ մօքը՝ միշնորդութեան, չի պատահամի, որ նութական ու բարոյականը կ'ընդգրկէ հոս։ Մեր նեկացին էնթական հզօր, ընշաբաց ժողովութենքուն ախորժակիրուն։ Մին մինակ ճգուած, իր զերի զաւկըներուն թըշտառութեան մէջ, բայց յամանելով ինքզինքը պահեւ։ Անք անձեցէ մեր նեկացին պահանձանը թեան ու պիտի հանական թէ ինչո՞ւ Աստուծոյ մօք միշնորդութիւնը պիտի թափանձե որպէս անոր Մարդարէր նրդին աշը դէմ բերէ իր իսկ Խմամըը ակզինաւորուն այս նեկացին պայացող իսրամէ հզօր, իրարմէ անգութ իր սանիներուն։ Աղօթքին հեղինակէ հայ հզին ու հայ հզին աւելի իրեն մատին ժայըր երբ կը զըւը սա անման տողերը։

* * *

Մահման որդեգիր վարդապետ ու մանուան ընկեր դատողը նեկած են իրարու աւելի մօտիկ։ Պահարանը լուսու ժաման ներսէն թիւ մաղթան-քը էլ հասնիր իրենց։

Բայց ո՞ր անծամօթ սէմը տուն կուտայ որ-պէսզի վարդապետ անգամ մըն ալ ետ զառնայ, ու նոր լուս աղօթքն վերտանին ըսէ, դանզաղ, անեղանիկ, հասիր հատիկ բառերը գենաւորեցին իր մէջ այնու զօրաւոր զդացումն մը, ու դանէն շերշը, լրջաւթինը, հաւատաւոր փոքր սրոնք անոր ժամանացութիւնը կ'ընէին այնքան պնկեղծ, հոգենօտ, հոգենօտ երբ ամիս մը տուաջ բառերը իր գիշութեր իր ատամներէն...

«Աղանձն վարդ մե՞ր Մըրմին,
Զնիածնն ու զիրդի
Եւ վասրին նովուցքն հանգուցքը,
Հնրանելի յարխարիմն ենիօթը,
Եւ առ մասն եւ բաժին
Ընդ սուրբ անձնայ...»

Ու տարօրինակը աէ է որ իրմէ առաջ, երբ աղօթքին միւս մասերէ կը շարօւնակուէին զուրս, մարովս եւ ալ կրիսեր էր այդ զարմանակի քառ-եակը։

Վարդապետ հազիւ կը հասկածի թէ մաղթանքին բոյս մասերէն իր միտքը զրաւողը, սա ըսպէին, այնքան իմանալի, բնական սա կարօսն է երկիրին արքայաժեան։ Միւս թրանացները, տարօթին մաշամով մաշած, սանիկա թերու շատ վարդութեան մը պէս։ Բայց այս մէկ հասկածի անոր մէջ կը պահէ իր սկզբանակն ուժը, փայլը և ազուլուն փոխան հետզետէն կը պայտանայայ Անիկա, ամէն օր այդ պահեր ուղեց իր խուսե-մէն։ Կը խորհիւ թէ, իր տարիներուն սանդուխն ի վեր այդ պահելու եղած է վերինական իրակա-նութիւնը, այն պահանով սատորութիւնը որով կեանը մը կը գոցենք։ Մկուսութեան անդամնի կուշտին, սանկա այդ սանդուխն ընելիք ուշ մը միրայի անին։ Անէն անզին, ան, որ իրաւ է հիմա, իր միաժիք զաշտին, — շատ շքեզ պալատ մը, Պատրիարքարանի զահինն հազար անգամ մեն։ Ու բոլոր իր կարգակիցները, որոնք հան են արդէն։ Ի՞նչ ունի, անիկա, իր խուցէն, ժամե-րէն, պարտքներէն, պատրանքներէն, պատիկ ցա-

ւերէն զատ, իր հազին տրորոյ։ Անիկա, զեռ գերեզման չիլած, հանգուական մըն է։ Խը կը պատմէր իմին վարդապետներուն մատու որովք, մահաւան շաբաթներուն, երկինքէն ազդաւած (գոյսթիւնն ունի մատան նախազացացութիւն մը) իրենց խուցերուն ներս, «դրամիք փակիմին», իրենց մասնակն կարգը, Մաշտոց ի ձեռին, կը կատարեն անձաւը ու ամրուց, բայ մը պակս զգիրա հասկնալի մասնութեամբ։

«Հոգուցն հանուցելոց»

Կըսէ ու կը նայի իր նայուած քը որ կայ այս անձաւը։
Դատո՞ղը։
Ան ալ պատրանքներ չունի։ Բայց չունի նաև միիթարանքը։ Ան հաշտաւած է կենիլիքներուն։ Բայց . . .

* * *

Մութի՛ Հաւանարար ամպէ անցնողը։ Պահարանը՝ խաղաղ, զարթանի մը պէս։ Երգը՝ մոխրէ է վարդապետի գէմքին։ Անը դուսութիւնի իմիկը է սուխին։ Բայց աչքերուն տեղ մար-մին է որ կը ցնախայ։

Բայց իմ մէջ կը ակէ կամար-գոտի մըն է Շմայլ-Անուրաց, ոսքերէն մէկը օրանէն մը մեկնող մինչ միւսն արդէն կ'ընկզմի փոսի մը ծոց։

Ու կը տառապիմ։

Դատո՞ղը, զողը, արժէքներու և կ'եղեցկու-թեանց եռանզարար բանւորը փախած են իմձէն, ձեռիկ լինակ մը փուտ բան, հակասագիր աղե-կատին վերը, ներանկ մանուան պլուած։ Հսի թէ հայուսած էին բայց . . .

Ու կը տառապիմ, պահէն ալ անզին, ինչպէս Կ'ըսն։

Ինչո՞ւ շարուէր ինձի միխթարանքը, երա-նութիւնը իմ պատանութեան, երբ Աստուծած-նայ չորեցարթի զիշերը, «մանակ օծուած պատեր էինք իր Անբարձունու։ Ի՞նչպէս զարմանէլ սա կը զարի, իր սկզբին պէս յինեց իր վզիկնըը, տառապանքն զատ սչիմի համազ, ինչո՞ւ չունենամ ուրիշ ըսկիք, ըսլոր իմ ընկերներուն որոնց թշնամին դանակին պահանին տակ պատառ պատառ իրնեց սիրելուն իրնեց ափերուն, կ'ընթթաղին թէ իմ մը կը պահեն ինձի, երկիր և երկներ մէշտեղուածները, իմ ընկերները, այնքան քաղցը յուսերով, երազներով կեանքին զաշտին իշած, բայց կախաւանասաւ։ Իրենց ժողովութիւնն հաց, շուր ուղելու անցաւիք ուղերով, զամի որ միւսն մը զոն ալ նուպանց զմզ։

Ու կը մասծեմ։
«Աղանձն վաս մե՞ր Մըրմին։

Ցատա՞կ, իշաւա, հայ։
Բայց ա՞վ էր, Ո՞ւրիէ։
Կը նայի մը պարզապետին սրուն աչքն ալ իշեն է քոսին։
Պատրանը՝ աւելի մութ։
Բայց ձայնը։
Ի՞մ խորէն։
— Ով զիմէ։

8. ՕԾԱԿԱՆ